

ՆԻԿՈԼ ԵԳԻՒՅԻՉՊՈՅ

ՊԱՏՄՈՒԹԻՒԹԻՒՆ

ԳԵՐԵՒՆ ՀՅԱԿԱԶՅԱՅ ԼԵՀԱՍՏԱՆԻ

Ի ԱՎԹԱՌ Ի ԿՈՒԹԱԺԻՒՆ.

(Հարուստ հայութ և պատճեն)

ԺԱ.

Հայաստանի այց եկեղեցւոյն մէջ խը-  
ռովութիւն սերմանով լատին քարոզ-  
չաց մէջ անուանի էր այն ժամանակ-  
ները, այս ինքն 1637 ին, Պօղոս Փիր-  
մալի կամ Փիրումալ անունով Խաղացի  
Դոմինիկեան կրօնաւորը, որ կասուի  
նաեւ Պօղոս Սիլվերնացի, թեթեւամխո-  
տ յանդուգն մարդ, ինչպէս յայտնի  
է գրուածքներէն ու գործողութիւն-  
ներէն \*): Առ Հայաստան գնացել էր

1631 ին, Մովսէս Կաթողիկոսին հետ  
աեսնուելով ու նորա բերնէն քանի մի  
յարգութել ան խօսքեր (՝) առնելով՝ Հը-  
ռովմայ պապին համար, միտքը դրել էր  
թէ Հայերը կաթոլիկ պիտի անէ. Կա-  
թողիկոսին ձեռքէն թուղթ եւս առաւ  
առ պապն եւ գնաց Նախջուան, ունի իսո-  
կոչուած լատինահայոց պատմեց. Նո-  
քա, որ այն ժամանակին հասունէանէը  
կամ ունէցնէ հայերը կրօնային համա-  
րութիւն, մոքերն գրած էին, թէ Հայք  
հերետիկոս ու հերձուածող են, —  
ուստի այնպիսի թեթեւ քաղաքավա-  
րական խօսքերով շուտ կաթոլիկ չեն  
կարող լինել, Հռովմայ եկեղեցւոյն հետ  
չեն միաբանիր, եւ նոյտ միաբան եմը  
ասելն ամենեւին բանի չի գար, — այն-  
չափ խօսք խառնեցին, այնչափ շփո-  
թութիւն ձգեցին ազգին մէջ՝ որ բանը  
Նախջուանի այլազգի Եշխանին ականջը  
հասաւ, եւ նա բռնեց ֆռանկ քահա-  
նան բանտ գրաւ. իրբեւ լրտես եւ խը-  
ռովարար. Նատ աշխատեցաւ կաթու-  
ղիկոսն որ ազատէ զինքը բանտէն, ճար  
չեղաւ. վասն զի զինքը մատնողները՝  
իւր կրօնակից Դոմինիկեաններն էին:

Վերջապէս երկու տարիէն հաղիւ  
ազատեցաւ Փիրումալը բանտէն, գնաց  
էջմիածին, շատ սիրով ընդունելու-  
թիւն գտաւ. Փիլիպպոս Կաթուղիկոսէն,  
եւ այնտեղ տրամաբանութիւն դաս  
կուտար աշակերտաց. Խակզեան չափա-  
զանց եռանգով սկսաւ վիճել միաբան-  
ներուն հետ. թէ Հռովմայ եկեղեցւոյն  
ու Հայոց գաւանանքին մէջ ուսուբերու-  
նիւն չկայ անկուն. միտքը այն էր որ այս  
ասելով՝ զհայերը Հռովմէական զար-

(\*) Այս բախտականզիր իշխանութիւն և իշխանութիւն քան թէ ուսուելու ասուելու արժանի քահանա-  
ցին ընտրութիւնը փոքր իշատէ կհասկացուի  
նաև հետագայ արտավիզէն. Տաճկաստանէն Եւ-  
րոպայ զառնապէն յետոյ՝ իւր միամիտ հայրենա-  
կիցներէն մէկը բազմութեան մէջ կհարցնէ Փի-  
րումալը. թէ ու Հայոց՝ այլքանժամանակ որ Տաճ-  
կաստան եւ Պարսկաստան քալիցիր ու քարոզե-  
ցիր արդեօք որբան մահմատականներ զարձի  
բրիր քրիստոնեաց արիր ։ Փիրումալը ի՞նչ  
պատասխան տար, և Մահմետականները քրիս-  
տոնոց անել, կառէ աչքերը աւելի բանարով.  
մարդ Ասուծոր գոհ չեն որ ես մահմետական  
շրաբնայ ։ Գուցէ կենացը մէջ քիչ անդամ  
պատահած էր խեղճն այսպիսի անկեղծ խստո-  
վանութիւն անել.

ձընէ: Բայց խոհական կաթուղիկոսը լաւ հասկացուց տրամաբանութեան անտրամաբան վարժապետին՝ թէ նորա արած դատողութիւնը ծուռ է. «Մեք արդէն այդպէս գիտէինք՝ ասաց Կաթուղիկոսը, այժմ որ գուն եւս այդպէս հասկացար, ինչու համար ընդունայն վէճերու հետ կլինիս ու շըս փոխութիւն կծգես վանքին մէջ»: Որչափ հարկաւոր էր այս խրատընաեւմեր ժամանակի չայ եւ լատին քարոզիչներուն՝ որ յերկուու հետաս կը կաղան:

Հասկացաւ Փիրոմալին որ Կաթուղիկոսը իրաւունք ունի, եւ ձայնը քաշեց՝ գէթ առ Ժամանակ մի. եւ որովհետեւ այն միջոցներումն էցմիածին ու Երեւան տոնակուս եղան պատերազմող զօրքերէ, եւ վանքին միաբաններն ասգիս անդին ցրուեցան, Փիրոմալը քարոզութիւն կանէր Հայաստանի ուրիշ գեղերն ու քաղաքները՝ առանց կրօնական վէճեր գրգռելու: Պօլիս եւս գնաց, եւ լուսաւորչայ եկեղեցւոյն մէջ՝ քարող կուտար՝ Փիլիպալոս Կաթուղիկոսէն առած իշխանութեանը համեմատ. բայց որովհետեւ լուսին էր ազգաւ եւ օրտով, միշտ կաշխատէր որ Հայերը Հռովմայ աթուոյն հնազանգեցրնէ, եւ այն պատճառաւ պապին ու Փրոփականտապի ժողովոյն առաջ մեծ պատիւ ունէր: Նորա փոքր իշխառէ նմանութիւնն ունեցող մարդիկ այս օրուան օրս եւս գտնելը դժուար չէ:

Այս Պօլոս Փիրոմալին գրեց Արքանոս Ը. պապը, կամ թէ պապին կողմանէ Փրոփականտապի ժողովը, որ Երթայ Ա. Հաստան, եւ ժողովուրդը նի-

կոլին հետ հաշտեցրնէ. ասել կլինէր թէ համոզէ ժողովուրդը որ հնազանդին նիկոլին. ինչողէս որ աստի քսան տարիի չափ առաջ կաւտէ անունով Դոմինիկեան Խտալացին եւս Պօլիս յուղարկուեցաւ այժմու պապէն՝ որ Գեր. Հասունեանը իւր ժողովրդեանը հետ հաշտեցրնէ, եւ յետոյ նոյն Պիոս Թ. պապը յուղարկեց նոյն մայրաքաղաքը՝ նոյն նազատակով Գեր. Փլաչէ եպիսկոպոսը:

Նոյն յանձնարարութիւնն արած էր արդէն Փիրոմալին Փիլիպալոս Կաթուղիկոսը՝ նորա Էջմիածնէն ելած ժամանակը. կկարծէր բարեսիրա Կաթուղիկոսն որ Նիկոլին յայտնի անդգամութիւնը վերջապէս պիտի գագրի եւ ժողովրդեան անմեզութիւնը յաղթանակ պիտի կանգնէ. Նոյնպէս կարծեց բարեմտութեամբ նաեւ Պօլոս ժողովուրդը՝ երբ Փիրոմալը Վուսաւորչայ եկեղեցւոյն մէջ քարոզելով իմացուց թէ ինչ պատճառաւ արդու նրան պիտի երթայ, եւ ուրախացաւ:

Փիրոմալին ինչ մոքավ Ա. Հաստան գառնալն աւելի լաւ հասկացաւ Ա. Հայ թագաւորը. ուստի իւր Խորհրդականներէն չորս հոգի յուղարկեց նորա առջեւն որ Հարցնեն թէ ինչ պատճառաւ եկել է. Երբ պատասխան տուաւ Փիրոմալը թէ պապին հրամանաւը եկել է՝ Հայոց մէջ հաշտութիւնն անելու, ասացին Խորհրդականները. «Եթէ Նիկոլին կողմը բռնես, բան չես կարող շահիլ, վասն զի իրաւունքը ժողովրդեանն է» եւ սկսան մի առ մի առաջը դնել ժողովրդեան իրաւունքները. Փիրոմալ նա-

յեցաւ որ խորհրդականները ամեննեւին իրաւունք տալ չեն ուզեր նիկոլին, եւ ոչ ժողովուրդը նորա կամացը խոնարհեցրնել՝ կաթոլիկութիւնը յանձն ասնելու դարձաւ ասաց նոցա՝ թէ « Այդ ձեր բռնած ճանապարհը հաշտութիւն անելու ճանապարհ չէ » : Հարցուցին խորհրդականները՝ թէ « Հապա գուն ինչ ճանապարհ պիտի բռնես որ այդ բանդ յաջողի » : — Թագաւորին միայն կառեմ» պատասխանեց Փիրոմալ: Յայտնի բան է որ պապին կողմանէ հրաման ունէր այս եւ այն պահանջմունքներն անելու ժողովրդէն, — որոց իսկութիւնը կամ գլխաւորն էր՝ կաթոլիկ դառնալը, — եւ անով անել հաշտութիւնը: Այսպէս եղած են միշտ պապին եւ պապականաց ամեն տեղ արած միջնորդութիւնները, որով հաշտութիւնն ու խաղաղութիւնը մօտենալու տեղ՝ աւելի եւս հեռացած է ամեն ժամանակ:

Փիրոմալը թագաւորին առջեւն ելու ու պապին հրամանագիրը ցուցուց, եւ յետ երկար խօսակցութեանց՝ հրաման ընդունեցաւ որ երթայ Հայոց եկեղեցին, այնտեղ ժողովէ Հայերն ու յայտնէնոցա իւր մկաքը: Գնաց խօսեցաւ, ոչ թէ խեղճ ժողովրդեան անկապտելի իշրաւանցը վերայ՝ զոր նիկոլ յափշտակել ու ոսքի տակ առել էր, այլ կաթոլիկութեան նշան համարեալ հաւատոյ մասանց վերայ: Կուզէր որ Հայերը Քաղկեդանի ժողովը իրեւ առ-է ժողովը ընտանիքներն, եւ Քրիստոսի Տեառն մերոց աստուածաց ային ամենը ու առաջանական բռնութեանը առաջանական է: Անխիղի քարոզիչը

չէր մտածեր որ իւր արած վարդապետութիւնը եթէ ճշմարտութիւն եւս լինէր՝ այնպիսի խնդիր էր որ խորին աստուածաբաններն անդամ առանց երկար բայցարութեանց չեն կարող իրարու գէթ փորք իշատէ հասկացնել, թող թէ խեղճ աշխարհական անհովիւ ժողովուրդը: չէր մտածէր կառեմ, վասրն զի չէր կամենար որ իւր խօսքին գէմ կեցող գտնուի:

Պատասխան տուաւ ժողովուրդը թէ՝ « Մեք երեք առաջին ժողովները միայն կճանաչեմք, եւ նոցա վարդապետութեանը կհետեւ լիմք՝ չորրորդ, այս ինչը քըն Քաղկեդոնի ժողովը՝ չեմք ճանաչեր. բայց եթէ նորա վարդապետութիւնն եւս առաջիններուն վարդապետութեանը նման, եւ ըստ ամենայնի համեմատ է, զայն եւս չեմք մեր՝ ժեր: ԶՔրիստոս կտառալէալ Աստուած՝ եւ կտառալէալ Տարչ կդաւանիմք, բայց երկու բնու-դի-ն ասելէն կզգուշանամք՝ որ երկու անյն չհասկացուի: Խոկ Դէ՛սուրոսը արդէն մեր երգերուն մէջ չեմք յիշեր վասն զի մեր Հոգեւոր: Տէր Մովսէս Կաթուզիկոսն եւս պատուիրած է մեղ որ նորա յիշատակութիւնը չանեմք » :

Այսպիսի բայցարութիւններ լսելէն յետոյ՝ կերեւի որ եթէ Փիրոմալին մընար՝ այնչափով գոհ պիտի լինէր. սակայն նիկոլ չէր կընար գոհ լինել, կուզէր որ ժողովուրդը բոլորովին եւ ամեն բանի մէջ իւր կամացը խոնարհի: Նոր ապացոյց եւ հերքումն սնոտի յուսոյ այն Հայոց՝ որ կարծեն թէ Հռովմայ աթոռոյն եւ հռովմէականաց հետ կարելի

է միարանիլ՝ առանց ազգային իրաւունքները կարսընելու. պիտի զիտնան այնպիսիններն որ լնցկէս սուրբ հաւատոյ մասունքը անփոփոխելի են, այսպէս եւս հռովմէականք դրած են մաքերն թէ իւրեանց պահանջմունքներն մէկ մէկ հաւատոյ մասանց պէս անհրաժեշտ հարկաւորութեամբ հարկաւոր են ուղղիտու առուելու համար. Հաւատոյ մասանց մէջ մոլորութիւն չունիմ կասես, ու. յայտնապէս կըցուցընես. այն բաւական չէ, պէտք է որ պապին եւս հաւատոս: Այն բաւական չէ, ազգային եկեղեցիկդ պիտի բաժնուիս, ազգիդ սեղհական առաջնորդներէն պիտի ապստամբիս եւ օտարին հնազանդիս, որպէս զի ուղղափառ ճանչցուիս: Գուցէ պապին մեծ հայրապետ, եւ օրինաւոր յաջորդ Պետրոսի եղածը կճանաչես, այն բաւական չէ. պէտք է զինքը ճանաչնս նաեւ միմիայն գլուխ եկեղեցւոյ եւ հրամանատար ամենայն պատրիարքաց:

Հասկացան այս բանս նաեւ Խլովցիք, ու չխոնարհեցան Նիկոլին. եւ այնչափ իրաւունք ունէին՝ որ Փիրոմալն եւս չը կրցաւ զնոսա բռնադատել. ընդհակառակն, ելաւ Հռոմ գնաց ու հասկացուց պապին ժողովրդեան իրաւունքները եւ Նիկոլին անիրաւութիւնները:

Սորա հաստատութիւնն ունիմք նաեւ Խլովի օրագրին մէջ, որ Ֆժշկեան Հ. Մինաս վարդապետը օրինակած ու իւր ճանապարհորդութեանը մէջ ապած է, Հայու գրով թամբարերէն այսպէս. 1639, Յն-լիս 2 էտոնի +լս ( +ալէնուոր). — Ծառը Շառէլ դունիկուան հին պիլաւ

« դաւանութիւն վէջնուան բօւաղադ էլու-  
ւէլ. իսայակ դաւանութիւնունու պիլ-  
ւուը ուս բօւաղիւացյա դաւաղօւու, վէջ-  
նութ երէլ ու էտէլ շանչը ամուսիլիւլուը, ուս  
էտաղուի կատիլանկա, ուս Ա. Պ. Էնա ( Ա-  
պաշնինա ). հէմ լէկարտուս ուս անկալուը ու  
պիլիմ անեթան Կ. Է. Ա. արքաշ պիլունի էտ-  
անադուս նէրցնութիւնը անկալուը էտէ, ու  
պիլ էտէտիւլուը ուսինյ պիլ, ու վէտան  
+է պիլունի օղուան չիտրիայ: » Այս ինքն,  
1639, Յուլիս 2 ըստ նոր տոմարի: —  
« Հայր Պօղոս դոմինիկեան կրօնաւորին  
հետ դաւանութեան վերայ խօսեցանք  
ու հասկացուցինք. նա մեր դաւանու-  
թեանը հաւնելով ստորագրութիւն  
ալ տուաւ, վկայելով որ սոքա լաւ կա-  
նուի ( ուղղափառ ) են. գրեց, նաեւ  
թագաւորին ու արքեպիսկոպոսին. լէ-  
կաթին ( այս ինքն Պապի նուիրակին )  
եւս հասկացուց որ մեր անիծած նի-  
կոլ եպիսկոպոսը զմեղ չարութեամբ  
վատահամբաւ կանէ, ասելով թէ՝ մեք  
հերետիկոս եմք, որպէս զի զմեղ աչքէ  
հանէ: »

Մինչզեռ պապը կմտածէր որ նորէն  
ելվով գարձնէ Փիրոմալն՝ որ հաշտու-  
թեան հնարք գտնէ ու ժողովրդեան  
խոյիրը կատարուի, Նիկոլ անձամբ հա-  
սու Հռոմ, ու եղուիթիւներուն օգնա-  
կանութեամբը արգելք եղաւ հաշտու-  
թեան եւ խաղաղութեան, այնպէս որ  
Փիրոմալն ելվով որ գարձաւ բան չկա-  
րողացաւ անել, ելաւ զնաց նորէն Հա-  
յաստան 1642ին: Խոկ խեղճ ժողովուր-  
գըն նոյնպիսի անտառնելի հալածան-  
քի չգիմանալով: Եւ խարերայ մարդ-  
կանց սուտ խոստմանքներէն Ճանձրա-

յած լինելով, սկսաւ հետղիետէ աւելի եւս ցըռուիլ նրկովէն ու չըջակայ դաւառներն ու քաղաքները երթալ բրդեամբ ու տրամութեամբ այնպէս որ յիսուն հազարէն հինգ հազար հոգի հազի մնացին նորի մէջ ու մօաերը եւ նոքա եւս կուդէին ելլել երթալ \*).

Այն ժամանակ հասկացաւ Ամիլու որ տրածը վաստ էր այս ինքն հասկացաւ որ իւր փառասիրութեանն ու շահամիրութեանը վախճանին չհասաւ կարսընցուց ժողովուրդու կաթոլիկ արի ասելուն պարծանքը, միանդամայն նոցա հարբառութիւնը քաղելու եւ արիւնը խմելու

յոյար սկսաւ կեղծաւորութեամբ հաշտութեան ետեւէ ընկնիլ բայց խոռքն մտիլ անող չգտնուեցաւ որով եւ ինքն օրէ օր աղքատացաւ եւ ամենուն երեսէն ընկած՝ ինչ անելիքը չէր զիտիր ։

ԺԲ.

Տասը տարի այս կերպով անցնելէն յետոյ, լսեց Նիկոլ 1652 ին թէ Փիլիպպոս Կաթողիկոսը երուսաղէմ զնացել եւ անկից Պոլիս եկել է, մասձեց որ ինքն եւս այնտեղ երթայ, Կաթողիկոսին ընկնի՛ որպէս զի այս բաներու մէկ ճարը գտնուի Այն օրերը Եւդո-

(\*) Լոելու արժանի բան է թէ ինչ կերպով համառատ պատեց քերը բարեսիրու և ճշմարտաիս Առաքել պատմէը ։ Խօսքերուն մէջ աւելի զիտողութեան արժանաւոր բառերը կընտրեմք ։ Այլ և ի այն ժամանակի ի կարգէն Պումբիկոսի Պօղոս անուամք վարդապետ ունի այլ Հինուածան և երւելք յաղցէն Գուանելոց եկն և յերկիրն Կամիջուանց ի մէջ ավելաբայցին (ու անիմուաց) որք անգ կան և Փիլիպպոս Կաթողիկոսն ըազում սէր և բարեկամութիւն աւարտ ընդ Պօղոսին այն չըս օդուէ Խորութեանն և Երբ և Քրիստուն եւի ուշացուն Լուսութիւն ։ Այս Պօղոսն այն յետ կատարման զործոց իւրց կամեցաւ զնող ի Հոսօմ, և զնողով գնանապարհն անը հանգիպիցու ի Լովք քաղաք և Լովացիք և ես ըազում աղաքութ խորեցին ի Պօղոսէ և սրազում մեծաբան արարին նման և քանչն հալուք առ ի մոշակ ճանապարհն Եւստոն ունաւ զի թիրեւ զօդնութիւն ինչ հարեցէ անզաւ ի զուռն Փափին և յորժամ եշաս Պօղոս ի Հոսօմ, և մինչ նա զրանս ինչ բարեխառն վաստ վասն Հայոց ասաջարկեալ եր և ախուեր ի զուռն Փափին վարդապալի զնոց ազինի նորա և Ամիլ եպիսկոպուս մն ի Հոսօմ ի

ազուռն Փափին և խափանեաց զօդնութիւնն աՊօղոսի վեհապատճեան եղացութիւնն ։ Եւ այս ամբարէս յամենայն կողմանց խափանեցաւ փրկութիւն և օդնութիւն տառապեալ ժաղագրեան Ավոյ քաղաքն և ընդ Պօղոսին զնացողքն ապրանմ և անացն զարձան անտի

և Եւ Նիկոլ եպիսկոպուսն ես զարձաւ ի Հոսօմ և եկն ի Լովք քաղաք և կեցը ըստ աւուածնոց վարուց խրցոց և ևս ասաւել անաւուակ և զինը րու ասաւուակ և զինը րու ասաւուակ և զամութան անօման և զամենայն աւանդու եկեղեցւոյն զօրս վաճառեաց և զօրս կաշասս բաշաւուց և զօրս ձեռամի Նըրէից խորտակեալ արձար արծաթ և վաճառեաց և զայնքան զըպակում և զանմուելի ինչն և զդանձուն ացիր և ցան արարեալ ընաւին վատնեաց որ առջնէ մնաց միայն լոկ դատարկ քարեաց եկեղեցին զի կեայր անաւուակ և զեղիս և շուայաւ վարուք յայտնի և համարձակ՝ յու ու միքէ վեհերելով ։ Եւ ըազում զրեանը և աւանօմք ի նորին վաճառերցն եփն յերէւու Հայոց և և առ Ձեռ հասն, զօրս վաճառականը զնոց ասաւալ բերին ու ստանչելք եք ու եւսուզաւու ։ ԱՅ.

կիայէն մահտեսի Մարկոսի որդի Սիման անունով վաճառական մի եկած էր Ել վոլ. սա Նիկոլին ինչ մարդ լինելը չը գիտնալով՝ հաւատաց նորա խօսքին ու համեց երկու հազար գահեկան տուաւ որ կարենայ այն ճանապարհորդութիւնն անել: Ելվոլցիք Նիկոլին գիտաւորութիւնը հասկացան՝ իրենք եւս դատաւորներէն Խոչկօ անունով մէկը յուղարկեցին Փիլիպոս Կաթուղիկոսին. եւ նա գնաց Նիկոլին գնալէն առաջ տմեն բան պատմեց հասկացուց նորա, եւ ժողովրդեան խնդիրքը խմացուց որ ոսքա էին:

Ա, Նիկոլ սուրբ Լուսաւորչին եւ նորա յաջորդող Հայրապետաց, եւս եւ նոյս հետեւողաց՝ եկեղեցականաց եւ աշխարհականաց գաւանանքը խօստվանի եւ դաւանի:

Բ, Հայաստանեայց եկեղեցւոյ ծէսերը, տօները, պատարագի եւ ուրիշ պաշտամանց կարգերը պահէ եւ չփոխէ:

Գ, Նիկոլին վախճանալէն յետոյ՝ նորա տեղը եպիսկոպոս նստողը Եջմիածնայ Կաթուղիկոսէն ձեռնադրուած լինի եպիսկոպոս, նորա հրամանովը այն վիճակին առաջնորդ հաստատուի, եւ նոյն Կաթողիկոսին հնազանդ եւ հետեւող մնայ:

Դ, Սուրբ պատարագի բաժակին մէջ ջուր չխառնէ:

Ե, Եկեղեցականները, թէ եպիսկոպոս՝ թէ քահանայ՝ թէ սարկաւագ, բնու չյիշատակեն Պատին անունը Նոյնալէս եւ Նիկոլէն յետոյ նորա տեղը նստող եպիսկոպոսը չյիշատակէ ամենեւին Պա-

պին անունը, այլ Ջայն Նիկոլ, եւ այն պատարագին մէջ միտյն:

Տարակոյս չկայ որ այս պայմաններն ու զգուշութիւնները մեծ խոհեմութեամբ եւ հեռաւակ խօստառութեամբ դրաւ Փիլիպոս Կաթուղիկոսը, վասն զի լաւ հասկացած էր՝ թէ Պապին եւ պապականաց հետ պայմանագրութեան մտնել կամ ամենեւին չինիք, եւ կամ՝ եթէ հարկը պահանջէ՝ ամենեւին այն պիսի զիջողութիւն պէտք չէ անել նոցա, վասն զի որքան որ տա՛ միշտ աւելին կպահանջէն, եւ անմեղ ու անմինաս մէկ խօսքէ մեծամեծ հետեւանքներ կհանեն: Ոչ ապաքէն նոցա այս սկզբունքին հետեւանքն է՝ որպէս, օրինակի համար, Պետրոս առաքելոյն անուանը Ամենահակութիւնն ունենալէն շպմայի պէս օզակ օզակ հետեւանքներ իրարու անցընելով՝ բանը մինչեւ այն աստիճանի կհասցնեն, որ այսօրուան օրս չեն ամաչեր ասելու՝ թէ Պապը Ճ. Ջայն Քոյսանը է Քրիստոսի ի վերայ երկրի. այլ եւ Ռաֆայելը Ռաֆայելոց եւ իսյու խոյսէրաց, անսխալ Քոյսանը Աստուծոյ եւ Քրիստու առաստաձ. հարցուր թէ ի՞նչ պէս՝ զրեթէ այսովիսի տրամաբանութեամբ. «Քրիստոս ասաց Պետրոսի, ուս էս վէճ. Պօզոս առաքեալը կասէ, վէճ էս ինչն Քըսպաս. ապա ուրեմն Պետրոս «Քրիստոս է, եւ Քրիստոս Պետրոս, ուրովհետեւ երկուքն եւս վէճ կասուին. «Խակ արդ Պապը յաջորդ է Պետրոսի, «եւ նորա ամեն իշխանութիւններն ու «յատկութիւններն ունի, ուրեմն Պապըն եւս է վէճ, Պապն եւս է Պէտրոս, «Պապն եւս է Քըսպաս: Խոկ արդ Քրիս-

«տոս թագաւոր է թագաւորաց եւ տեր  
աերանց, ապա ուրեմն նաեւ Պապն է  
թագաւոր թագաւորաց եւ ինքնակալ  
ինքնակալաց. Քրիստոս է Աստուած,  
եւ Հարկաւ անսխալտիան, ապա ուրեմն  
Պապն եւս է գրեթէ աստուած (quasi  
«Deus !!!) ուստի եւ իհարկէ անսխալ. թող  
ինչ կամին ասեն տիեզերեկան ժողով-  
ները եւ ամենայն աշխարհ»: Մեր ե-  
րանելի կաթուղիկոսին գովելի հեռա-  
տեսութիւնը մինչեւ այն կտորին չհա-  
սաւ որ գուշակէր՝ թէ միայն նիկոլին  
անգամ Պապին անունը յիշատակելու  
հրաման տալը ամենամեծ վտանգի  
պատճառ էր, պէտք չէր որ հրաման  
տար նորա այդ բանին: Կասէ Առաքել  
պատմիջը՝ թէ «Վասն յիշելոյ զանուն  
«Փափին» Նիկոլն ինքն խնդրեաց ի կա-  
թուղիկոսէն՝ զի այնմ միայն ներումն  
արացէ: Քանզի Նիկոլն ասաց՝ թէ  
«Յեւանդիրան ուր ես պուշտ լու քանիաց՝  
ի կարգէ լուծանեն զիս գուցէ մա-  
հապարտ եւս առնիցեն. վասն այնո-  
րիկ ներեաց կաթուղիկոսն»: Եւ մեք  
հարկագրեալ եմք ասելու՝ թէ չատ ա-  
ւելի լաւ կանէր՝ եթէ չերէս ամենեւին,  
այլ ասէր Նիկոլի: «Որովհետեւ դու  
«ընդգէմ քու հաւատարմութեանդ առ-  
եկեղեցիս Հայաստանեայց եւ առ Ա-  
թոռն սրբոյ կըմիածնի՛ այնպիսի ա-  
պօրինաւոր եւ անվաւեր ձեռնագիր  
տուել ես ֆռանգաց, արժան եւ իրաւ  
է որ կամ այն ձեռնագիրն ետ առ-  
նուս եւ այնպէս յառաջ տանիս քու  
«առաջնորդութիւնդ, եւ կամ ես իր-  
եւ կաթուղիկոս՝ լուծանեմ զքեզ ե-  
պիսկոպոսական աստիճանէդ»: Իսկ

այն խօսքը թէ գուցէ Տահապարան և առ-  
նիցն ուիս քուանիչն, ոչ ապաքէն սուտ էր  
եւ սնոտի երկիրւղ. ապա թէ ոչ, այս  
ինքն եթէ ճշմարիտ լինէր, միթէ այն-  
պիսի անիրաւ իշխանաւորաց պէտք էր  
ձեռնագիր տար, կամ թէ տուածը ո-  
րինաւո՞ր էր:

Ինչ եւ իցէ, Նիկոլ այս չորս կամ  
հինգ յօդուածները գիր անցուց, իւր  
կիրովը կնքեց, ձեռնագրովը հաստատեց  
եւ տուաւ կաթուղիկոսին, եւ կաթու-  
ղիկոսն յանձնեց Խաչկօ գատաւորին որ  
իլլով տանի, գիտնան Խրիստովիր թէ  
ինչ խոստմունք արած է Նիկոլ Փիլիպ-  
պոս կաթուղիկոսին, եւ ըստ այնմ վա-  
րուին հետք: Յետոյ վերուց բանագրան-  
քը Նիկոլի վերայէն, հաստատեց գրով  
նորա եպիսկոպոսական եւ առաջնորդա-  
կան իշխանութիւնը, եւ խրատեց հայ-  
րաբար որ ետ կենայ իւր թափաւական  
ու խէնէշ վարմունքէն, արդարութեան  
ճանապարհը դառնայ եւ եպիսկոպոսա-  
կան անուան ու աստիճանին վայելուչ  
ընթացք ունենայ: «Եւ նա հոգւով չափ  
եւ յօժար կամօք յանձին կալեալ զա-  
մենայն հրամանու կաթուղիկոսին», ինչ-  
պէս կասէ պատմագիրը, գարձաւ Խլ-  
վով:

Խվովիի ժողովուրդը լաւ գիտնալով  
Նիկոլի ազգատեաց ու խռովասէր հո-  
գին, ամենեւին չէր կարծէր որ Նիկոլ  
այն պայմանները յանձն առնու, կամ  
պաշտօնին մէջ հաստատ մնայ. կյու-  
սար թէ նորա տեղը կաթուղիկոսէն նոր  
առաջնորդ պիտի տրուի իրենց, եւ պիտի  
ազատին այն անգութ եւ անողորմ  
բռնաւորին ձեռքէն Բայց խարուեցան.

չմտածեցին որ Նիկոլի նման անխիղճ եւ անամօթ բռնակալները երբ մտքերն կդնեն եւ ուրիշներուն այնպէս կհասկացնեն՝ թէ իւրեանց արածն աստուածահանոյ գործ է, սուտ խօսիլն եւ սուտ երդում անելն անգամ օրինաւոր կհամարին, միայն թէ իւրեանց նողատակին հասնին:

Դիտէր նաեւ Նիկոլ՝ որ եթէ այն պայմաններն պահէ, պապին ու եզրուիթներուն աչքէն պիտի ելնէ. բայց որովհետեւ պահելու ամենեւին միոք չունէր, նայեցաւ որ ժողովրդեան աչքը խարէ, նորա սահնձը ձեռք ձգէ, այնուհետեւ ուղածին պէս խաղայ հետերն<sup>(\*)</sup>):

ԺԳ.

Նիկոլ եւ Խաչկօ իլլով որ գարձան, քաղաքացիք պատմել տուին Խաչկօյին ամեն բան, Նիկոլի գրաւոր խոստմունքն եւս տեսան, բայց ամենեւին չհաւատացին՝ թէ Նիկոլ այդ խոստմունքը պիտի կառարէ. Քանի որ կյլշէին նորա այնքան եկեղեցական հարատութիւնքը յափշտակելն ու փճացնելը եւ իւրեանց տուած անտանելի նեղութիւնները, Այրեալ խորովեալ տոչորէին սիրոք նոցա, կամէ Առաքել, վասն այնորիկ ոչ կամէին միաբանել ընդ նմա, նա եւս առաւել փախչէին, եւ կամէին նողով լինել ի նմանէ». մանաւանդ որ թէպէտ խոկղբան կարծեցին թէ նա

դշումի եկած ու անպիտան վարմունքը թողած է, բայց շուտով տեսան որ մի եւ նոյն վարքը բռնած կերթայ անփոփոխ. Աւստի ոչ միայն հետը չեմք միաբանիր կասէին, հաղա երեսն անգամ չեմք ուզեր տեսնել:

Տէր Զաքարիա անունով աւագ երէց մի ունէին՝ որ Նիկոլին հետ լաւ էր, նա եւս շատ յորդորեց ժողովուրդը որ վերցնեն իւրեանց մէջէն այն խռովութիւնը, ճար չեղաւ:

Վերջապէս Փիլիպպոս Կաթուղիկոս յուղարկած էր Սրդնցի Յովհաննէս վարդապետը, որ իւր աշակերտներէն մէկն էր, իմաստուն ու խաղաղասէր մարդ, որպէս զի զժողովուրդ հանդարաեցրնէ: Իրլուցիք առաջ նորա խօսքերուն եւս մտիկ չարին՝ ասելով թէ « Նիկոլին « ինչ մարդ լինելը չես գիտեր, Հայր « սուրբ, ու Սրբազն Կաթուղիկոսին « պէս գուն եւս կիսաբուխո. բայց մեք « լաւ ճանաչացած եմք նորա կեղծաւութիւնն ու անզգամութիւնը, չեմք « ուզեր յայտնապէս խարուիլ »: Սակայն բարեսիրտ վարդապետը այնչափ տշխատեցաւ, այնչափ խրատներ՝ յորդորանքներ արաւ որ ժողովրդեան բարկութիւնը իջեցուց, բերաններէն խօսք առաւ որ հաշտուին Նիկոլի հետ:

Հետը առաւ զամենքը, Նիկոլ եպիսկոպոսն եւս ի միասին, եկեղեցւոյն գուռը տարաւ բաղմութեամբ, դրանը առցեւ ազօթք անելէն յետոյ՝ գարձաւօրհնեց ժողովուրդը Սրբազն Կաթուղիկոսին կողմանէ, Նիկոլին աջը համբուրեց, եկեղեցւոյն բանալիքն որ մինչեւ սոյն վայրկեանը իւր քոյն էին՝ նու-

(\*) Հարկ կհամարիմք ամբողջ զնել այս նշանաւոր անցքին պատմութիւնը՝ ինչ խօսքերով որ Առաքել վաղովապետը կյիշատակէ.

րա ձեռքը տուաւ որ ինքը բանայ, եւ նա բացաւ ու մտաւ ներս: Նորա ետեւէն խեղճ ժողովուրդը ոչխարներուն իւրեանց փարախը հօրդան տալուն նըման վազեց ներս թափեցաւ, ու սկսան աղիսղորմ արտասունքով եւ բարձրածայն աղաղակով լալ ողբալ՝ որ քսան ու երեք տարի իւրեանց եկեղեցիէն զըրկուած մնալէն յետոյ՝ վերջապէս արժանի եղան մէջը մտնելու: Գետինը համբուրելու ժամանակ՝ երեսներն քարերուն կքըսէին ու տաք տաք արտասունքով իւրեանց այն տեղը թազուած նախահարց տապանաքարերը կըթթջէին. աչքերն վեր վերցնելով՝ խորաններուն խնկահոտ պատկերացը նայած ժամանակները՝ սրտերուն հալիլը արտսունքներուն աղքերանալէն եւ աղեկէզ հառաջանքներէն կհասկացուէր: Ո՞վկը մտածէր այն միջոցին՝ թէ այնպիսի անհնարին աղետից պատճառ՝ փառամոլեպիսկոպոսի մի բռնութիւններն ու անզգամ եզրուիթներու կեղծաւորութիւններն էին . . . ամեն մարդ այս միայն կմտածէր որ իւր հայրը կամ մայրը, հօրեղբայրը կամ մօրաքոյրը, եղբայրը կամ զաւկըները, այն քսան ու երեք տարուան միջոցին վախճանելով՝ նոյն եկեղեցւոյն կարօտովը հալած աչքերն գոցեր էին. այս միայն կմտածէին որ վերջապէս ողորմեցաւ իւրենց Աստուած հարցն իւրեանց, եւ աղգութիւննին կորսընելու վտանգէն աղտաց: Զէին գիտեր խեղճերն որ օր պիտի գար՝ յորում նոյն եկեղեցւոյն մէջ իւրեանց թոռներն ու թոռանց թոռները օտար լեզուով, օտար դաւանան-

քով, օտար ծէսով, օտար հագուստաով, օտար հոգւով՝ պիտի աղօթէին (ինչպէս այժմ), եւ իւրեանց կրած տառապանքը՝ եւ ոչ մաքերն ձգող մի պիտի գտնուէր:

Վերջապէս Յովհաննէս վարդապետն եւս նոցա հետ ի միասին երկար ժամանակ լալէն ողբալէն յետոյ՝ հանդարտեցուց ժողովուրդը, ելաւ բեմին վերայ, եւ մսիթարական սրտաշարժքարող մի տուաւ: Յետոյ գնաց Նիկոլին առաջը, խնդրեց որ օրհնէ ժողովուրդը. եւ նա ելաւ խաչով աւետարանով օրհնութիւնն առւաւ, խնդրեց որ մոռանան մինչեւ այն ժամանակ իւրեանց մէջ անցած բաները:

Մխիթարուեցաւ բարեսիրա եւ անյիշար ժողովուրդը, գնացին ամենքը մի առ մի Նիկոլին աջը համբուրեցին, նորէն նորէն օրհնութիւնն առին, եւ փառք տալով Աստուծոյ՝ դարձան իւրեանց տեղերն:

Այս բաներուս լուրը քաղաքին մէջ որ տարածուեցաւ ամենուն առ հասարակ մեծ ուրախութիւն եղաւ, մինչեւ Հրեաներն անգամ ուրախակից կրինէին Հայոց, ասելով նոցա անշուշտ՝ թէ իւրեանց նախնեացը Բարելոնի գերութենէն գարձած ժամանակին ուրախութիւնը կփայելեն: Նաեւ ուրիշ քաղաքներէ, մինչեւ Կոստանդնուպոլէն անգամ ուրախակցութեան թղթեր եկան երփացոց, եւ ասդիս անդին ցրուած քաղաքացիներէն ուրանք նորէն գարձան ու բնակեցան իլվովի մէջ:

Յովհաննէս Քաղիմիր և Հաց թագաւորը լսելով այս բաներս՝ զարմացաւ,

կանչեց Յովհաննէս վարդապետն ու քաղցրութեամբ խօսեցաւ հետը, գովեց նորա խաղաղասիրութիւնը, շնորհակալ եղաւ նորա ու պարգեւներ տուաւ: Խոկ նա տարի մի իրվով մնալէն յետոյ գարձաւ եկաւ Էջմիածին:

ԺԴ.

Նիկոլ յոյսը կտրեց այնուհետեւ այն ժամանակի ժողովուրդը կաթոլիկ անելէն, եւ հանդարտութեամբ արաւ առաջնորդութիւնը քանի մի տարի, ինչպէս կըկայէ նաեւ ժամանակակից եւ անկողմնասէր պատմիչն մեր. վասն զի այսպէս կիբերջացնէ նա Նիկոլին պատմութիւնը. « Խոկ ժողովուրդըն Լուսայ եւ Նիկոլ եպիսկոպոսն էան ի վերայ նոյն պայմանագրութեանն զոր սահմանեցին Փիլիպպոս Կաթուղիկոսն եւ Յօհան վարդապետն ճնշե շայուօր, յորում զգացատմութիւնս շարադրեցաք, ի թուականիս մերում հազար եւ հարիւր եւ ինն (1660) ի Մայիս ամսոյ տասն» :

Եայց Նիկոլի միտքը այն էր որ ազքերը չփակած՝ այնպիսի ճանապարհի մէջ գնէ ժողովրդեան ընթացքն՝ որ գէթնոցա որդիքը իւրեանց ազգութիւնն ուրանան մոռանան, եւ ինքը իւր վախճանին հասնի: Գիր գրեց Հռոմ՝ Աղէքսանդր է Պապին, եւ խնդրեց որ իլվովի մէջ Հռովմայ ծախքովը դպրոց բացուի Հայոց Յայտնիքան էր թէ Պապին փողովը կանգնուած դպրոցի վարժապետներն ու աշակերաները Լուսաւահական չէին կարող մնալ, հարկ էր որ

ողաղական գառնային. ուստի զարմանք չէ որ Պապը ամենայն սիրով հաւանեցաւ նիկոլի խնդրոյն, եւ իւր հրամանովն ու ծախքովը տասուերկու ձրիավարժ աշակերտաց համար դպրոց մի կանգնուեցաւ այն տեղ 1664ին, կղեմէս Գալանոս լատին կրօնաւորն նորա մէջ գասատու դրուեցաւ: Այս այն անուանի Գալանոսն է որ մեր ազգը տակնուվրոյ անող գառնազգեստ գայլերուն մէկը ճանաչուած էր նաեւ այն ժամանակ, ու Պօլսոյ ժողովրդեան մէջ մեծամեծ կրիւներ ձգելու համար՝ պատրիարքական հրամանաւ քշուած էր անկից ու Հռովմ կրկենար՝ իւրեւ փրժիքականտայի վարժապետ. յայտնի թէ Նիկոլի դպրոցին մէջ պապականութիւն սովորեցրնելու որչափ յարմար էր: Գալանոս երկու տարիէն մեռաւ, եւ նորա յաջորդեց նոյն դպրատան մէջ (որ իրաւամբ կրնար ասուիլ « Եղնարան պապականութան ») Վարդան Յունանեան ազգուրաց եւ լեզուակառոյաքահանան՝ վրափականտային ու Նիկոլի սիրելի աշակերտը:

Նիկոլ այս կերպով ազգասպան կենօք ապրեցաւ շատ տարի, մինչեւ որ 1681ին վախճանեցաւ. տեղը անցաւ Յովհաննէս Քարմատանեանց, որ երեք տարի միայն արաւ առաջնորդութիւնը, եւ նորա յաջորդեց վերոյիշեալ Վարդան Յունանեանը: Նա իւր նախորդին ոչ տուած խոստմանցը եւ ոչ սուտ երդմանցը նայեցաւ, այլ բոլորովին բաժանեց իրվովի ժողովուրդը Էջմիածնայ Կաթուղիկոսին հազարդակցութենէն ու պապական գարծուց, ազգային եկեղե-

ցական կարգերը փոխեց փոփոխեց, բոլորովին լատինացուց, եւ Հռովմայ հաճութիւնը վեր դնելով իւր խղճմտանքին տանջանքէն ու Հայաստանեաց սուրբ եկեղեցւոյ նախնի վարդապետներուն բողոքանէն, աղքիս այն գեղեցիկ ու պատուական մասը առաւ խառնեց օտար աղքաց մէջ ու կորսրնցուց։ Կորսրնցուց կասեմ, վասն զի այսօրուան օրս աղքասէր Հայ մի այն կողմերն որ երթայ, եթէ լեհերէն, գերմաններէն կամ լատիններէն չգիտեր, եւ ոչ իսկ կարող կլինի այժմու Հայերուն հետ խօսիլ ու խմանալ ի նոցանէ իւրեանց նախնեաց լեզուովը՝ թէ Հայոց թաղն ու եկեղեցին Խլույի որ կողմնէ . . . Կմտնէ այն եկեղեցին որ իւր նախնեաց հաւատովը՝ յուսովը՝ սիրովն ու բարեգործութեամբն հիմնուած ու նոցա աղքային փոեմ արարողութիւններովն ու օրտաքուխ երգերովը պայծառացած էր երբեմն, կտեսնէ մէջը լուսականքնեաց քահանաներ որ լուսն եղանակով լսորին հնչմամբ Հայերէն լեզուով ժամերգութիւն կը կատարեն, առանց սարկաւոգի անձայն եւ անշուք պատարագ կմատուցաննեն . . . կը շուարի, կտագնապի, կզարմանայ, արտում տրիուր իւր տեղը գառնալու կիութայ, գրեթէ վախենալով որ մի գուցէ ինքն եւս յանկարծ նոյն խեղճութեան մէջ ընկնիր։

Այս գժբաղգ վիճակիս մէջ են ահա Խլույի եւ բոլոր Ահայաստանի Հայերը, աղնիւ օրդիք այն Բագրատունեաց այրիացեալ մայրաքաղաքին՝ որ կարծես թէ հիմնայատակ ու գեղնաթաղ Հայ-

կտշէնէն, Արտաշատէն, Դուխնէն, Երուանդաշատէն, Սրմաւիրէն աւելի թրշուառ կամ աւելի երջանիկ բազգով կիսաւեր ու կիսականգուն մնացած է, որպէս զի Ախուրեանին սղբածայն խոխոջանքը միայն լսէ՝ բուերուն ու ցրջիկներուն տխուր ձայներուն հետ։

Եւ այսքան թշուառութեան մի միայն պատճառ՝ Նիկոլ եպիսկոպոսին փառամոլութիւնն եւ աղքաղաւ լատինամոլութիւնը։

Գ. Ա. Ա.

## ՊԱՏՄԱԿԱՆ

ՃԸՆԸՊԸՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ՀՅԱԼՍՑԵՆՈՒՄԸ +

Գ. Ա. ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑ ՀԱՆԵՑ.

1842 ԹԻՒ. 12 ՕԳՈՍՏՈՒ.

ՄԱՐԱՐԹՈՒՆ ՆԱԽԱՎԱԿԱՑԻ Վ. Ա. Ն. ՔՈՒՐԵՎԻՉ  
( Յանաւունիւն )

Ծահի մաքումը կար էս աեղքանքի քանի մի անհրազանդներին զսպելուց յեաց, չուել դնալ Աստրապատական։ Աարդարը շատ բողոքներ էր զրած Վարարազու և Վարաստանու տիրապետողներէն և եղբակացուցած թէ, սոքա վաս օրինակ են այլոց տիրապետողաց, չըհնազանդելով քո զրոշակին՝ զրգումը են ուրիշներին շկահել։ Ի հարի, ես ես հետեւելով Աարդարի խորհուրդին, պարտաւոր էի զրգուլ Ծահի փառասիրութիւնը, մանաւանդ որ դարձի միջնե եղած էի, որովս պատմած